



ԳԻՏՈՒԹԻՒՆԸ Ի՞ՆՉՊէս  
ԿԲ ՅԱՌԱԶԱՆԱՅՑ



ԴԱՐԵՐԸ ԳԼՏՈՐԵԼՈՎ  
ԱՆԻՒԾ ՍՏԵՂԾԵՑԻՆ



087 · 1	
<hr/>	
n=26	



23 JUN 2009

087-1  
Դ-26

ԱՐ

ԵՐՐՈՐԴ ՔԱՑԼ

ՊԱՏԱՆԻԵՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՒՆ ՄԱՍԻՆ

Մենք տարիքի բերմամբ պատանիք ։  
Ներու շարքերէն վաղուց դուրս ինկած Յ-  
ըլլալով հանդերձ, կարգաւ առաջին  
թիւէն սկսեալ շատ հաճոյրով հետեւ-  
ցանք Պատանիին Գրադարանին պար-  
բերաբար համոզ զրբովներուն։ Ասով կը  
կը կարծենք քմրոշնած ըլլաւ նոյն  
այն հոգեկան վայելքը, որ զրասէր պա-  
տանիները կը մղէ ընթերցումի, թերեւս  
յաճախ անկախ՝ իմացական պաշարը  
ճոխացներու զիտակից դիտաւորութե-  
նէն։ Ներկայ Պատանիին Գրադարանը  
սակայն, մանաւանդ պատկանեալ դա-  
սուն, կրնայ գոհացում տալ ե'ւ մէկ  
ե'ւ միւս տեսակէտով։

Բոլոր սրտով կը վափաքինք որ  
իրենց ներքին արժէքին համապատա-  
խան ծաւալ գտնեն թիւերը Պատանիին  
Գրադարանին։

Զ. Վ. «Սիոն» 1932 թիւ 1

ԴԱՐԵՐԸ ԳԼՏՈՐԵԼՈՎ

ԱՆԻՒԾ ՍՏԵՂՇԵՑԻՆ

29.03.2013

16/26



## ԴԱՐԵՐԸ ԳԼՏՈՐԵԼՈՎ ԱՆԻՒԾ ՍՏԵՂԾԵՑԻՆ

Նեղոսը — Հովհաննես Զուրի

Երեւակայեցէք վայրենի մը, որ  
իբրեւ հագուստ կենդանիի մորթ մ'ունի  
ուսին, և իբրեւ համար շատ ծանր քար  
մը զլտորելու կ'աշխատի, և կամ չտ-  
փազանց ծանր բեռի մը տակ կը աքայ,  
և կ'ունենաք նախամարդուն պատկերը,  
եր աշխատութեան պահուն :

Այդ ամայութեան մէջ որքան փոքր  
և անօդնական կը թուի ան : Ոչ անց-  
եալ մ'ունի և ոչ ալ անձնական փոր-  
ձառութիւնով շահուած դիւրութիւն-



3744 55

ներ, իր ծանր աշխատանքը թեթեւ՝  
ցընելու համար։ Այդ բեռը ստվառած  
է կրել...։ Ստիպուած է յաղթել երկ-  
րին և բնութեան ուժերուն որ ունե-  
նայ անունդ՝ անօթութենէ չմեռնելու,  
ապաստան՝ տաքէն և ցորաէն պատրս-  
պարուելու համար։ Ո՛չ գիսէ թէ  
երկիրը անհամար գանձեր ունի, զորս  
մարդ կրնայ իր օգտին, իր հանդստին  
համար շահագործել, և ոչ ալ ամէնէն  
սովորական բաները օգտագործելու-  
յարմար միջոցներ գտած է դեռ։ Կրնայ  
կրել միայն այնքան որքան կրնան իր  
ուսերը վերցնել, կրնայ տանիլ, հրել,  
քաշել կամ քշել միայն այնքան որք-  
ան իր բազուկները կը զօրեն, կրնայ  
ճամբորդել միայն այնքան որքան իր  
սրունդները կը զիսնանան։

Այս առաջին պատկերն է մարդուն,  
մարդ մը՝ որ իրեն նախասահմանուած  
ժառանգութեան — աշխարհին ու բնու-  
թեան ուժերուն — տիրելու համար իրը

գործիք իր անդամները միայն ունին եւ  
տակաւին քարը կամ բեռը զոր կ'ուղէ  
վերցնել, զոր պէտք է վերցնել, կը  
կենայ գետնին վրայ, Անզօր թեւերը  
ուսերէն վար կախուած, տխուր կ'սպասէ  
օգնութեան ընկեր արարածի մը, որ  
կ'ուշանայ... Յուսահատած նորէն կը  
մօտենայ իր բեռին։ Այս անգամ ա-  
ւելի անզօր, աւելի տկար կ'զգայ...  
ճարահատ է... Գետնի վրայ փայտի  
կտոր մը կը տեսնէ, կը վերցնէ զայն  
ու կ'սկսի անով հրել անշարժ գետին  
զամուած բեռը, կը յաջողի քիչ մը  
շարժել զայն։ Զեռքերը կը ցաւին  
կոշտ փայտէն, կը ձգէ զայն, աւելի  
փոքր փայտ մը կը գտնէ, կը փարձէ, կը  
աւեսնէ որ փայտի փոքր կտորով ան-  
կարող է շարժելու զայն։ Նորէն կ'առնէ  
երկայն կտորը, քիչ մը կ'աշխատի, կը  
յաջողի։ Կը խորհի թէ աւելի երկայն  
փայտով մը կտրելի է աւելի դիրին  
շարժել զայն։ Կը գտնէ, կը բերէ աւ-  
ելի երկայն փայտ մը, մէկ ծայրը

բեռին տակը խոթելով միւս ծայրը վեր  
կ'առնէ, բեռը կը զլառըի: Նոյն դոր-  
ծողութիւնը կրկնելով կը շարունակէ  
ճարան: Առաջուան յոդնութեան չըն-  
չին մէկ կոտորակով կը հասնի նախ-  
տակին... և կ'ուրախանայ նախամար-  
դը... բայց չի գիտեր թէ մեծ օրէնք  
մը գտած է:

ԼԾԱԿԲ

Տակաւին շատ դարեր  
պէտք են անցնիլ որ

յոյն գիտնական հնարիչ մը, Արքեմի-  
տէս, տեսնելով այդ օրէնքի անսահման  
կարելիութիւնները, գոչ . — « Լծակս  
կոթնցնելու յենակէտ մը տուէք ինձ, և  
աշխարհը տեղէն կը շարժեմ ձեզի  
համար » :

Ենորհակալ ենք յոյն գիտնականին,  
իր գտած և բանաձեւած օրէնքին հա-  
մար: Օրէնք մը՝ որմէ օգտուելով,  
Եգիպտացիները դարեր առաջ կառուցին  
իրենց բուրգերը, և դեռ այսօր ճար-  
տարագէտներ կը գործածեն իրենց ա-  
ռօրեայ գործերուն մէջ: Խոկ երախտա-

պարտ պէտք է զգանք մեր այն նա-  
խահայրին որ իր կարողութենէն վեր  
գործի մ'առջեւ չընկրկելով այդ գործը  
իրագործելու համար զործիք մը հնա-  
րեց:

ԳԻՒՑ  
ԱՆՈՒՅՑ

ՕՐ ՄԸ ՆՈՅՆ ԱՅՍ  
ՀՆԱՐԱՄԻՍ ՆԱԽԱ-  
ՄԱՐԴԸ ՈՐՄԱԳԱԾ

կենդանին իր քարայրը տարած պահուն,  
երկար ճամբորդութենէն և բեռին ծան-  
րութենէն ուժաթափ, հանգչելու համար  
կ'ուզէ վար տոնել իր բեռը: Փորձով  
գիտէ որ բեռը լաւ մը շալկելու համար  
պէտք է գետնէն բարձր քարի մը վրայ  
իջեցնել զայն: Զորս գին կը նայի և  
փոխանակ ժայռի, անդին կը տեսնէ  
խոշոր ծառի մը չորցած իրանը: Հոն  
կը դիմէ, հսկայ բեռը ուսէն վար կը  
ձգէ: Ճղատ ծառի կոճղը բեռին ծան-  
րութենէն մէկդի կը զլառըի և բեռը  
կ'իյնայ գետին: Որսորդը կը նատի  
հանգչելու: Շատ չանցած նորէն ոտքի  
է: Պէտք է շարունակել ճամբան:

Դիւրութեան համար կը փորձէ բեռը  
վերցնել և ծառին վրայ դնելէն ետք  
կոնակը անոր գարձուցած շալկել զայն։  
Կը քաշէ կը մօտեցնէ զայն կոճղին։  
Հիմայ կ'անցնի կոճղին մէկալ կողմը  
և կենդանին ոսքերէն բոնած կը քաշէ  
դէպի իրեն։ Ի՞նչ զարմանք, հսկայ  
կենդանին, և անկէ աւելի ծանր կոճղը  
թեթեւ մը կը գլուրին իր ճամ-  
բոն երկայնքն ի վար, և ահա բեռը  
նորէն գետին կ'եյնայ, կոճղին միւս  
կողմը։ Որսորդը նորէն կոճղին մէկալ  
կողմը կ'անցնի։ Կը կրկնէ նոյն փորձը,  
ծառն ու կենդանին նոյնքան դիւրու-  
թեամբ այս անզամ հակառակ ուղղու-  
թեամբ կը գլուրին ... բեռը նորէն  
գետին է։ Այս փորձը կը կրկնուի մի  
քանի անզամներ։ Իւրաքանչիւր ան-  
զամուն ան աւելի պայծառօրէն կը տեսնէ  
կրկնուղ փորձին ցուցուցած գործնական  
դասը։ Առանց անոր ինչո՞ւն և ինչպէսը  
փնտռելու, գործնական մարդու մը պէս,  
կ'սկսի մտածել թէ ի՞նչպէս կընայ այս

նոր հնարքը իր առջեւ գանուռող բեռը  
դիւրաս տուն հասցնելու համար գործա-  
ծութեան դնել։ Նոր գաղափար մը կը  
յղանայ։ Փոխանակ բեռը գլուրելու  
համար ծառին հսկայ, կոշտ իրանը դոր-  
ծածելու, անդամ՝ մը իր հաստ գաւա-  
ղանը կը փորձէ։ Կը յաջողի։ Վեր-  
ջապէս կը հասնի տուն։ Այդ գիշեր  
երկար ատեն անքուն կը մնայ ըրած  
դիւտին մասին խորհելով։ Ամիսներ  
կ'անցնին, ամէն օր նոր բաներ կը փորձէ  
ուշիմ որւորդը, փորձերով կը հաստա-  
տէ որ գլուրելն աւելի գլուրին է քան  
քաշելը։ Եփման կանոնին ծանօթա-  
ցած է ան։ Տարուղ բեռը որքան պըզ-  
տիկ մակերեսի մը վրայ շփում ունե-  
նայ գետին հետ այդքան աւելի դիւրաս  
կը շարժի ան։ Նոր փորձեր, նոր զիւտեր  
կը յաջորդեն իրարու և վերջապէս եր-  
ջանիկ օր մը շատ կարճ կտրուած երկու  
կլոր կոճղերուն մէջտեղէն հրաշէկ եր-  
կաթով ծակ մը բանալէ ետք, անոնց  
մէջէն զօրսաոր գաւաղան մը կ'անցընէ։

Ասոր կը կապէ մատղաշ ծառերու կեզ  
ղեներէն հիւսուած չուան մը և մի քանի  
ուրիշ գաւաղաններ, բեռը այս վերջինն  
ներուն վրայ զետեղելու համար, և մարդ  
կ'ունենայ իր առաջին սայլը։ Մի քանի  
տարիներ չանցած արդէն այդ ատենա-  
ուան համար կատարելագործուած բան  
մըն է ան, և ալ փոխանակ ձեռքով  
քաշուելու սկսած է կենդանիներով  
քշուիլ։ Մարդիկ կը տեսնէն այս հրա-  
շալի մեքենային գործնական օգտա-  
կարութիւնը։ Եատ ժողովրդական  
բան բան մը կը գառնայ ան... Եուսով  
սովորական բեռները կրելու համար  
կ'սկսի գործածուիլ։ Մարդիկ այնքան  
կը գնահատեն անոր օգտակարութիւնը,  
իրբեւ ծանր բեռները արագորէն փոխա-  
դրելու միջոց մը, որ կեանքի ամէն աս-  
պարէզներուն մէջ իր պատուոյ տեղը  
կը զբաւէ ան,

Դարերու ընթացքին աւելի ու ա-  
ւելի կը կատարելագործուի մարդուն  
շինած առաջին ծառի կոճղերէ կարուած

անիւներով սայլը և այսօր զայն կը  
տեսնէնք կառքերու շոգեկառքերու,  
ինքնաշարժերու ձեւին մէջ։

Անիւի գործածութեան առաջին շըր-  
ջանն է այս։

\* \*

ՆԵՂՈՍԼ — ՀԱՅՐ Հեղեղը... հեղեղը  
ԲԱՐԵԱՑ կուդայ կոր... Հայր  
ՆԵՂՈՍԼ կը յորդի... կը դոչէին Ե-  
ղիպտոսի հին բնակիչները և ամէն մարդ-  
իր սունն ու տեղը ձգած, ուրախու-  
թեան ձիչերով կը վազէր տեսնելու  
հսկայ գետին շարժիլն ու ափերէն գուրս  
տարածուիլը։

Տասը ամիսներ շարունակ արեւին  
կիզիչ ճառագայթներուն տակ՝ գետինը  
կը չորնար։ Ամառ էր, և ահա ՆԵՂՈՍԻ  
տասուածը, որ զիրենք երթեք չէր լքած  
կուգար իր կենսատու ջուրերով ծածկել  
իրենց գաշտերը։ Քառսուն օր շարու-  
նակ կը վայելէին անոր օրհնեալ այ-

յելութիւնը, և որ մը երբ ան ետ կը  
քաշուէր, իր ետին կը ձգէր հաստ սեւ  
ցեխ, մը որ կը պարարտացնէր հողը, որմէ  
ծաղիկներ, պատղներ և հացահատիկ-  
ներ կը բումնէին, և ամբողջ բնակչու-  
թիւնը տասը ամիս շարտնակ կը վայե-  
լէր անոր օրհնութիւնները, վստահօ-  
րէն սպասելով որ իրենց աստուածը  
նորէն պիտի այցելէ զիրենք,

Անոնք, որոնք կը բնակին այնպիսի  
երկիրներու մէջ ուր գարունը, տանուն  
ու աշունը իրենց անձրեւներն ունին և  
ձմեռը՝ իր ձիւնը, հեղեղ մը բնու-  
թեան բնականոն ընթացքէն շեղում մը  
նոյն խակ աղիտաքեր բան մը կը նը-  
կատեն, Եղիպտոսի մէջ, սակայն  
Նեղոսի յորդումը բարիք մը, շնորհ մըն  
է երկնային, օրհնութիւն մը զրկուած  
այս երկրին բնակիչներուն, Առանց  
Նեղոսի տարեկան մօտ 40 ստք բար-  
ձրացման, Եղիպտոս Սահարայի պէս  
անապատ մը պիտի բլլար և զարմա-  
նալի չէ որ Եղիպտացիք, հին օրերուն,

կը պաշտէին զայն, և ներկայացնէին  
զայն իրբեւ ծաղիկներով թագադրուած  
բարեբարոյ ծեր աստուած մը շնորհալի,  
որուն հոկայ մարմնոյն վրայ փոքրիկ  
մանուկներ ուրախ կը խաղային:

Անոր տարեկան յորդումը, սակայն  
չէր ծածկեր ամբողջ երկիրը, իսկ անոր  
այցելութենէն ետք կը մնային 320  
օրեր, երբ ան կարծես հանդիսատ կը  
մրափէր իր հեղ անկողնին մէջ : Ու  
երբ Նեղոսը իր քառասորեայ գործը  
կը լրացնէր, աշխատութեան կարզը  
կուգար մարդուն, Կրնանք վստահ ըլ-  
լալ որ աշխատութեան մարդուն ինկող  
այդ բաժինը շատ, շատ ծանր բեռ մըն  
էր :

Պէտք էր յորդառատ ջրերու տա-  
րեկան այդ այցելութենէն օգտուելով  
ամբարել այդ երկնատուր պարզեւը, ու  
ահա հաղարաւոր գերիներ գործի կը  
լծուէին հոկայ աւազաններ պատերու  
որ ջուրը հոն լճանայ, ու ապա շինել  
ապահով ջրուղիներ, որ ջուրը առանց

Վատնումի միայն մշակելի արտերն ու  
ռողի:

Պէտք էր այդ ջուրը գետին հա-  
սողութենէն հեռու վայրեր պտնուող  
տուները, պարտէզները տանիլ և նորէն  
հաղարաւոր գերիներու կարաւաններ  
կաւէ ամաններու մէջ՝ գլուխնուն վրայ՝  
տեղէ տեղ կը փոխադրէին զայն :

Մարդկային աշխատանքը, այն ա-  
տեն, Եգիպտոսի մէջ շատ աժան էր:  
Եգիպտացի թագաւորներն ու իշխան-  
ները հարիւր հաղարաւոր գերիներ  
կ'ունենային զորու պարզապէս իրենց  
ծանր բեռները կրելու, դժուարին գոր-  
ծերը կատարելու համար ծնած անբան-  
ներու պէս կը գործածէին:

Բայց նոյն իսկ գերիներն ալ մարդ-  
կային արարածներ են՝ օժտուած այն-  
պիսի յատկութիւններով, որ անոնք ալ  
չեն կրնար առանց հեշտ կեանքի մը  
մը յոյսն ունենալու, առանց երջանիկ  
ազատ վայելքի տեհնչանքն ունենալու  
ապրիլ :

ՆՈՐԻՆ  
ԼԾԱԿԻ  
Եւ օր մը, տաղան-  
դաւոր ջրկիր մը, որ  
օրեր շարունակ սեպ

գետեզերքէն վար իջնելով վերի դաշ-  
տերուն ջուր կը կրէր, կը կախէ իր  
դոյլը ձողի մը ծայրէն, կ'իջեցնէ դոյլը  
ջուրին մէջ, ու այս անգամ ձողին և  
դոյլին ջուրին միացեալ ծանրութիւնը  
վերցնելու համար, գետեզերք գանուող  
քարի կատը մը իրեւ յենակէտ դոր-  
ծածելով ձողին միւս ծայրէն կը կախ-  
ուի ամբողջ ծանրութեամբը: Զողին  
միւս ծայրը կը բարձրանայ՝ ջրով լիցուն  
դոյլը ծայրէն առկախ, դոյլը մօտ կը  
քաշուի, մարդը իր նպաստկին հասեր  
է...: Շուտով կը կատարելազործուի  
այս կոչա մեքենան ու ահա մի քանի  
տարիներ վերջ ամբողջ գետեզերքը լից-  
ուած է այս մեքենաներով, ու լժակը  
երկրորդ և աւելի ժողովրդական  
գործի մը կը լծուի: Զրկիրին զործը  
դիւրացած է... Մարգիկ այլեւս կրնան  
շատ տեւի մեծ քանակութեամբ ջուր

վերցնել և լեցնել գետեղերք բացուած  
անհամար ջրողիներուն մէջ, որպէսզի  
կարենան շատ հեռու վայրեր տանիլ  
անոր ջուրը: Բայց տակաւին բոլոր  
աշխատանքը, և ոյժը որ պէտք է դոր-  
ծածել, մարդկային է:

ԼիՍԵՐՆԻԿԸ                  Յետոյ ուրիշ գերի  
մը, հաւանաբար

տկարակաղմ մէկը, որ իր տիրոջ կողմէ  
իր ընկերներէն աւելի ծոյլ և անպիտան  
կը նկատուէր, օր մը գետին ինկած ա-  
նիւ մը կը տեսնէ կը վերցնէ զայն և  
զլորուելով կը բերէ գետեղերք. զիտէ  
թէ ո՛րքան զարմանալի բան մըն է  
այդ, որքա՞ն արագ կը գտոնայ, ինչ  
ծանր բեռներ կրնայ կրել երբ կառքի  
մը լծուի: Կ'աշխատի իր լծակի մեքե-  
նականութեան յարմարցնել զայն: Վեր-  
ջապէս կը յաջողի անոր կեդրոնի ծակէն  
նիգ մ'անցնել իրերւ լիսեռ և գետեղերք  
յարմար տեղ մը զետեղէ զայն: Անիւը  
այդ նպաստաւոր դիրքին մէջ թեթեւ  
ճնշումով մը կ'սկսի գտոնալ: Դոյլին

յուանը կ'անցուի վըան: Մարդ կը  
յաջողի ուժի նուազագոյն վատնումով  
արդէն իրերւ փոխադրութեան միջոց  
ամէն տեղ գործածուող անիւին օդնու-  
թեամբ՝ աւելի արագ ու աւելի առատ  
ջուր վ'րցնել գետէն, ու այսպէս կը  
շարունակէ տարիներով: Ուրիշ երկիր-  
ներէն եկաղ մարդիկ կը տեսնեն այս  
հրաշալի մեքենականութիւնը, անիւին  
իրեւ լիսեռնիկ՝ բեռներ իջեցնելու կամ  
վեր հանելու գործածութիւնը կ'ընդ-  
հանրանայ ամէն տեղ :

Մի քանի հարիւր տարիներ կ'անցը-  
նեն այսպէս մինչեւ որ օր մը, իրապէս  
հնարամիտ մէկը, որ երկար ատեն դիտած  
էր գետին արագ ընթացքը, և աեսած  
թէ ինչ անդիմադրելի ոյժ մ'ունի  
ջուրերու այդ ահազին հսանեքը, զարո-  
փարը կը յդանայ ջուրին այդ մեծ ուժը  
օդտապործելու: Կ'առնէ փոքրիկ անիւ  
մը: Կը լայնցնէ անոր շառաւիղները  
որ ջուրին հսանեքին դիմադրեն և  
չդիմանալ: անոր ուժին տեղի տան,



որ այս անգամ երկրորդ և երրորդ  
շառաւիղները կրեն հոսող ջուրին ճըն-  
շումը ու այսպէս անգագար դառնայ  
անխւը այնքան ատեն որքան կը տեւէ  
ջուրին վաղքը։ Անմիջապէս որ կարելի  
կ'ըլլայ անխւը ջուր իջեցնելով անոր ա-  
ռանցքը ջուրէն քիչ մը վեր հաստատել,  
անխւը կ'սկսի ինքնիրեն դառնալ։

Մարդիկ բաւական ճարտար էին  
այն ատեն հիւսնութեան եւ երկութա-  
գործութեան մէջ։ Եւ այս նոր գիւտը  
օգտագործուեցաւ ինքնավար ջրահան-  
ներ պատրաստելու համար։ Ալ փո-  
խանակ մարդու կամ կենդանիներու  
ուժին՝ ջուրը սկսաւ գործածուիլ ինք-  
զինքը մարդուն օգտին համար վեր  
բարձրացնելու համար։

Միտքը յաղթանակեց մկանին։ Տա-  
ժանակիր աշխատութեանց զարը սկսաւ  
տեղի տալ մոքի ուժին առջեւ։

Հանդիսաւորապէս առնուելիք  
օր մըն է այն օրը երբ մարդիր ձեռա-

կերտ գործիքներով բնութիւնը լծեց իր  
ծառայութեան։

Անխւի կեանքին մէջ երկրորդ և ա-  
մելի փառաւոր շլջանի մը սկիզբն է  
այս։

\* \*

ՀՈՎՆ ԸՆԴԴԵՄ  
ԶՈՒՐԻ

Հինգ հարիւր տա-  
րիներ առաջ Հովան-  
տայի հիւսիսային

կողմերը, Ալքմար անուն պղտիկ զիւղի  
մը մէջ կը բնակէր Ֆլորան Ալքմէյու  
անուն մարդ մը։ Բարեկեցիկ արհես-  
տաւոր մըն էր Ալքմէյու, յարուած եր-  
կաթագործ մը. որ ընդարձակ դաշտեր  
ունէր և տարւոյն մեծագոյն մասը իր  
արտերուն մէջ աշխատելով կ'անցնէր։

Հովանտայի մէջ երկրագործութիւնը  
շատ գիւրին պարապմունք մը չէր այն  
օրերուն։ Բնդհակառակին հոն առա-  
ջին անգամ հաստատուող Սաքսոնիայի  
և Ֆրիզեցի գաղթականներու օրէն ըո-  
կըսեալ կեանքը յարտեւ պայքար մ'ե-

զած էր բնութեան ուժերուն դէմ։  
Ամբողջ երկիրը ծովուն և ետերուն  
ջուրերուն ձեռքին մէջ խաղալիք դար-  
ձեր էր, դարեր շարունակ, երկիրը  
շատ մը տեղեր ծովէն ցած ըլլուրուն  
շատ անզամ ծովը կը խուժէր ներս. իսկ  
զետերուն ամէն յորդելուն, ամիսներով  
հսկայական տարածութեամբ հողեր ջրա-  
մոյն կ'ըլլային։ Մարդկ իր կեանքը  
երբեք ապահով չէր զգացած հան։  
Հաստատուող գաղթականութիւնը ուրեմն  
գերմարդկային ճիգեր ըրաւ ինքնինքը  
ջրերուն դէմ պաշտպանելու համար, և  
ծովուն դէմ բարձրացուեցան հսկայա-  
կան պատուարներ։

Այս յարատեւ պայքարին բնական  
մէկ արդինքը կարելի է համարել սա  
իրալութիւնը թէ չոլանտացիք իրենց  
ամբողջ պատմութեան ընթացքին երե-  
ւան կուգան իրրեւ չարքաշ, հզօր կամքի  
ու անհատականութեան տէր ժողովուրդ  
մը։ Դժուարութեանց առջեւ զլուխ չը  
ծուզ, հաստատմիտ, դորդունեայ ժողո-

վարդ մը միայն պիտի կը հարկէ, ի հարկէ,  
գրաւել, պահել և օդուագործել այդ-  
աւազուտ, ճահճուտ երկիրը։ Ապացոյց՝  
այն հսկայական քարէ և աւազէ շին-  
ւած ջրաթմբերը զորս այս ժողովուրդ-  
ը կառուցեր է ծովին դէմ։

Ալքմէյտի օրերուն, չնորհիւ իր  
նախահայրերուն թափաց ջւնքերուն,  
այս պատուարները ամրացուած եւ  
զրեթէ կրկնապատկուած էլն։ Այսպէս  
որ բնակիչները քիչ մ'աւելի հանգիստ  
և պահով կ'զգային ինքնինքնին։

Պարագայ մը սակայն տակաւին կը  
նեղէր զիրենք մերթ ընդ մերթ, Դըժ-  
ւար էր պաշտպանուիլ յանկարծ յոր-  
դող գետերու հեղեղներուն դէմ։ Ան-  
գամ մը որ գետերը բարձրանալ սկսէին  
ամբողջ շրջակայքը ճահճներու կը  
վերածուէր Ամիսներու աշխատութեանց  
արդիւնքները կ'անհետային։ Դաշտերը  
երկար ատեն ջրերու տակ կը մնային,  
ծանքերը կը փճանային, վերջապէս ա-  
մէն բան կը կորսուէր, Այսպէս՝

ՅԴԿԱ-ԵՐ

Հողանտառ իր պատմութեան առաջին  
շրջանին՝ միշտ կը տառապէր ջրերու  
առատութենէն:

Ֆլորան Ալքմէյտ քանի քանի ան-  
դամներ գառնօրէն տուժած էր հեղեղ-  
ներու երեսէն: Գործով ճամբորդած  
տուեն, ֆրանսայի և Կեդրոնական Եւ-  
րոպայի բերրի դաշտերը այցելած, տե-  
սած էր թէ այդ երկիրներուն ժողո-  
վուրդները ո՛րքան ապահով և երջանիկ  
կեանք մ'ունէին: Եթէ միայն կարելի  
ըլլար իր հողերը պաշտպանել հեղեղ-  
ներու և լճացող ջուրերու դէմ որքա՞ն  
տելի երջանիկ և հանդիսատ պիտի կինար  
ապրիլ: Բայց ի՞նչպէս պայքարիլ  
բնութեան դէմ, երբ բոլոր իր չարքաշ  
աշխատասէր հայրենակիցները անզօր  
եղած էին անոր աւերներէն խուսա-  
փելու:

Անգամ մը Ալքմէյտ Բարիդի մէջ  
հանդիպեցաւ Պոհեմիայէն եկող ճամ-  
բորդի մը: Ճամբորդը պատմեց թէ  
Պոհեմիոյ մէջ մարդ մը նոր կերպ մը

կտած էր հորերէն ջուր քաշելու: Զար-  
մանալի բան մը էր այս նոր մեքենան:  
0դին մէջ մեծ անիւ մ'ունէր որ հովէն  
դառնալով կ'աշխատցնէր ջրհան մե-  
քենայ մը: Առատ ջուր կ'ստանային  
այն հորէն, այնքան ատեն որ հովը  
կը փշէր ջուր քաշելու նեղութիւն չէին  
ունենար: Ալքմէյտ, որ իր ագարակին  
մէջ գործածուելու համար մի քանի ջըր-  
հաններ շինած էր արդէն, սկսաւ  
խորհիլ: Իր շինած ձեռքի ջրհան-  
ները քիչ ջուր կուտային, Աշխատ-  
ցընելն ալ գժուար էր: Այդ ջրուտ ճա-  
հինները չորցնելու և կամ հեղեղէ մը  
ետք լճացող ջուրերը քաշելու համար  
աղու խաղալիքներու պէս ծիծաղելի  
բան պիտի ըլլար փորձել անոնց ուժը:  
Բայց այս գործին հովը լծել: Նոր գա-  
ղափար մըն էր այս, բան մը որ կ'արժէր  
փորձել:

Ալքմէյտ մանկութենէն իվեր ծա-  
նօթ էր օդին ուժին: Գիտէր թէ որ-  
ք աւելի արագ կարելի էր քշել նաւակի

մի՞ երբ արագաստները բացուէին հովին  
դէմ, թայց կայուն մեքենականու-  
թեամբ մը, հովին ոյժը շարժման վե-  
րածել, ու այդ շարժումը ջրհան մը  
քանեցնելու գործածել, այս նոր խնդիր  
մըն էր, զոր իր ամրող փորձառու-  
թեամբ չէր կրնար լուծել: Իրեն չափ  
ճարտար և հնարամիտ չեզող մէկը ան-  
հընարին բան մը պիտի նկատէր այդ,  
Աւելի փոքր հարց մ'ունեցողը պիտի  
քաւականանար իր շինած ձեռքի ջըր-  
հաններով: Թայց Ալքմէյտ աեսիլը,  
իտէալ ունեցող մէկն էր, կամքի տէր  
և փափաքածը շինելու յարմարութիւն-  
ներով օժտուած հնարամիտ արհեստա-  
ւոր մը: Պէտք է շինել այնպիսի  
մեքենայ մը կամ մեքենաներ, չոր-  
ցնել իր արտերը եղերող ճահիճները,  
բազմապատկել իր մշակելի հողերը...

Տուն վերադարձին Ալքմէյտ սկսաւ  
աշխատիլ: Դժբախտաբար չէր կրնար  
իր հայրենակիցներուն խօսիլ իր մաս-  
դըրութեան մասին: Վստահ դիտէր թէ

իր աւանդապաշտ, երեւակայութենէ զուրկ  
զրացիները պարզապէս պիտի խնդային  
վրան: Լաւ է որ պզտիկ անիւ մը շինեմ  
և փորձեմ, խորհեցաւ Ալքմէյտ, թող  
վերջը աեսնեն թէ ինչ մեծ բան մը  
հնարեցի:

Ամիսներով աշխատելէ ետք Ալք-  
մէյտ լինցուց իր առաջին հողմավար  
փոքրիկ անիւը: Ճիշտ ջրանիւի նման  
տախտակէ, լայնցուած շառաւիղներով  
անիւ մըն էր ան: Փորձով աեսնուեցաւ  
թէ պէտք էր անիւին առանցքը ճիշդ-  
հորիզոնական ողաճել, ու անիւը փչող  
հովին դէմ որոշ գիրքով մը բռնել որ՝  
դառնայ: Այս ալ կարգադրուեցաւ:  
Ու ահա՛ առաջին հողմավար անիւը ըս-  
կըսաւ անդադար գառնալ Ալքմէյտի  
տան երդիքին վրայ, կարծես տեւական  
շարժման գաղտնիքին ափրացած ապլող  
էակ մ'ըլլար ան:

Այն ատեն՝ ան կանչեց իր զրա-  
ցիները և ցուցուց իր մեքենան: Ա-  
մէնքը հիացումով դիտեցին շինուած

«Խաղալիքը»։ Բայց չկրցան և չուզեցին հաւատալ որ ան իրական ծառայութիւն մը կրնար մասուցանել իրենց։

«Ահա թէ ճամբորդելով ի՞նչ կուգայ մարդու զլխուն...» կ'ըսէին իրարու, «Ֆլորան լաւ ազարակապան մընէլ», աշխատասէր և վարպետ երկաթագործ մը. ուրիշ տեղեր ճամբորդելէն իվեր տեսէք ի՞նչքան փոխուած է։ Իբր թէ նոր մեքենայ մը պիտի շինէ... իր նախահայրերէն աւելի<sup>8</sup> բան պիտի ցիտնայ։ Փոխանակ գործին նայելու. ժամանակը խաղալիքներ շինելու կը վատնէ։ Օդի ուժով ջրհան պիտի բանեցնէ...»։

Բայց հակառակ այս ամէնուն Ալքմէյտ շարունակեց իր փորձերը։ Սկսաւ աւելի մեծ անիւ մը շինել։ Այս անգամ անիւին շառաւիղներէն չորսը երկայն ձգելով անոնց առ ազատներ անցուց, եթէ հովը դարձնէր զայն, ինդիրը լուծուած էր։ Անիւը փորձուեցաւ, միքանի փոփոխութիւններէ ետք յարմարացըւեցաւ իր պաշտօնին պահանջներուն։

Տարի մը չանցած անիւին դառնալ էն գոյացող շարժումն ու ուժը ջրհանի մը մեքենականութեան փոխանցելու պէտք եղած ուրիշ անիւներ ալ շինուած պատրաստ էին, վերջապէս պատրաստուեցաւ հրաշագործ մեքենան։ Հիւսիսային արեւմտեան տեւական հովին դէմ զետեղուած՝ անիւը սկսաւ դարձնել իր ջրհանը։

Ալքմէյտ երկրորդ անգամ մ'ալ էանչեց իր դրացիները։ Որքան որ պահպանողական և դժուար համար կելի էին, անոնք տեսան այս նորութեան գործնական արժէքը և գնահատեցին անոր կարեւիսութիւնները։ Հովս ու ջուրը, սրոնք դարեր շարունակ իրենց երկու մեծագոյն թշնամիներն եղած էին, զարմանալի մեքենականութեամբ մը իրարու դէմ լծուած պիտի գիւրացնէին իրենց աշխատանքը, պիտի աւելցնէին իրենց ապահովութիւնը, ու տեսնելով այս ամէնը, սկսան ուրախութենէ երգել ու պարել Ալքմէյտի շուրջ։

Ալքմէյտ իր մահէն առաջ արդէն իր բոլոր կալուածներուն վլայ մէկ կամ աւելի հողմավար ջրհաններ հաստատած էր։ Դրացիներին ալ օրինակեցին այս գիւտը, և հեռու տեղերէ մարզիկ կուզային տեսնելու հովին ջուրին դէմ մղած պայքարը։

Ալքմէյտի առաջին հողմավար ջրհանը շինուեցաւ 1408ին։ 1500ին ամբողջ Հոլանտան լցուած էր անոր յար և մնան ջրհաններով։ Ամբողջ երկրին մէջ մշակելի հոգերուն տարածութիւնը տասնապատկուեցաւ։ Պատահական հեղեղներու աւերներուն դէմ այսպէս չափով մը պաշտպանուած, և իրենց ամրացուած ջրաթումբերուն ետին աւելի ապահով զգալով, բնակչութիւնը սկսաւ աւելի երջանիկ ապրիլ։

Մարդկային միտքի մեծ յաղթանակներէն մին էր այս, որուն միջոցաւ բնութեան երկու մեծագոյն ուժերը իրարու դէմ կը գործածուին յօպուտ մարդկութեան։

Այս՝ անխիւին գործածութեան Յըդ և շատ աւելի փառաւոր շրջանի մը սկզբնաւորութիւնը եղաւ։

Անխիւին գործածութեան 4րու և դեռ եւս աւելի փառաւոր շրջանը բացուեցաւ այս թուականէն 300 տարի ետք, ու այս նոր շրջանը սկսաւ աւելի մեծ զիւտի մը շնորհիւ երբ մարդ գտաւ շոգիին ուժը և կրակը շոգի արտադրեալու և շոգին իբր մղիչ ոյժ գործածելու եղանակը հնարուեցաւ։

Երբ տեսնենք թէ ի՞նչպէս կը բակին և շոգիին ուժով գարձող անթիւ անհամար անխիւներ այսօր մարդկային քաղաքակրթութեան ամէնէն կարեւոր աղդակներէն մին կը կազմեն, պիտի համոզուինք թէ որքան երախտապարտ ենք անխիւն առաջին հնարիչին, որ հարիւրաւոր դարեր առաջ, լեռներու ամայութեանց մէջ յղացաւ ու հնարեց զայն։ Այսպէս պիտի տեսնենք նաեւ որ իր գործը սիրող, իր միտքը գործածել գիտցող, փոքրիկ բաները չար-

Համարհող մարդիկն են որ իրենց հը-  
նարամտութեամբը, յարատեւութեամ-  
բը, և օգսակար գործերովը զալիք  
հազարաւոր սերունդներուն կտակեն շատ  
մը հարստութիւններ, որոնք անոնց անունը  
յաւէտ անմոռանալի, փառքը ան-  
մառ և յիշատակը օրհնեալ կը պահեն:

---



Հոլանտական հողմալար ջրհան մը



**ԼՈՅԱ ՏԵՍԱՐ**

(Առանձին հատորով)

**ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ**

**L. ՏՈԼՍՈՅԵ**

Թարգմանեց՝

Լեւոն Պ. Գալիմֆեարեան

**Ա. ՀԱՏՈՐ**

էջ 152, Գիր 5 Ե. Դ.

Հրատ. «ՍԱՀԱԿ-ՄԵԽՐՈՎ» Տպագրատ.  
Գանիբէ



# «ՊԱՏՍԱՆԻՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

(Ա. Շարֆ)

1. ՀՏՄԻՑՈՒ ԵԽ ԱՊՈՂՈՇ — պատկերազարդ պատմութիւններ Յիսէն Յոյն Գիցաբանութենէ
2. ԱՔՍԻԱՆՈՒԹ — Պատմուածք Լ. Տոլսոյէ
3. ԹԵՂԱԿՈՐ ԶԻՆ — Պատկերազարդ պատմութավիկայ
4. ՊՈՀՈՄ — Պատմուածք Լ. Տոլսոյէ
5. ՊԱՆՏՈՐԱ. — Պատկերազարդ պատմուածք
6. ԵՎԻԱ ԵԽ ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒՄԾՔԻՆԲ Լ. Տոլսոյէ
7. ՄԻՏԱՋ — Պատկերազարդ Առանդավիկայ
8. ԱՆՏԵՍՈՒԿՄ ԿՈՅԾԸ — Պատմուածք Լ. Տոլսոյէ
9. ՄՄԱՅԿ - Զ. Տիգրնոցի
10. ՄԱՐԴԻԿ ԻՆՉՈՎ Կ'ԱԶՐԻՆ Լ. Տոլսոյէ
11. ՕԴԻԾԸ — Ֆրանսական աւանդավիկայ
12. ԴԵՍԷՈՍ ԵԽ ԼԱՅԻՒՐԻՇՔՈՍ ՎԻՇԱՊԸ

ՊԱՏԱՆԻՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Ա. Ե. Բ. Շարֆի հատումներ

1-24 կարգի է տակաւին ստանալ սոլորական գինեռով դիմելով նրատարակիչներուն:

ՊԱՏԱՆԻՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, Երուղի Շարֆ, հատումներ 28 - 36, մամլոյ տակ են և կը նրանառակուին յաջորդաբար: Փնտող Պատմանառներուն և Յաւիշներուն մօս:

Հատք ձեռքի 1 Ե.Դ.

ԿԱՆԱԿԻ Բաժանուրդագրութիւն 12 քիւր 10 Ե.Դ.

Արտասահման 12 քիւր 10 Ֆրանգ կամ 50 սկնը

Հասցե

“SAHAG-MESROB” PRESS  
25, Sharia Tewfik, Cairo - Egypt.